

նուի այսպէս, այլ յատակ յօրինուածքի փափաքմը, մասնաւորաբար կիլիկոյ մէջ յատականական Մալիման արուեստագէտէն ալ կը տարբերի բնապաշտութեան իր աւելի սրուած զգացողութեամբը: Հոռուած է թէ Մալիմանները միշտ ալ մերժող չեն եղած գնդանի՛չակներու պատկերացումին, միայն թէ անոնց չեն տուած անոնք այնքան կարեռու տեղ մը, որքան կուտան Հայերը: Այս զիջինները ունին նաև իրականութեան զգացողութիւնը զոր բնա չունին թէ Արարակները և թէ Սեհնուքեանները: Բնութեան ձեւ մը պարզապէս մենակէտ մը չէ զէվի թովի բարյաք մը. հայ արուեստագէտը գիտէ գնահատել իր տեսածը, առանց անպատճառ կերպափոխելու զայն: Այսպէս է որ անիկա հաճոյք կը զգայք գծազրելէ՝ իրեն ընտանի թառչունները, ծառերը, կամ կը ցուցէ այզին և անոր մէջ խազացող կինդանինները: Կեանքի այն զգացումնը զոր մատանշած էինք արդէն, հայկական զարդարանքը կը տարբերի մալիմաններունէն և աւելի պէսպիտութիւն կը ստանայ:

Կիլիկիոյ Հայերը շարունակ յարաբերութեան մէջ էին խաչակիրներուն և Սրբելք հաստատուած լատին թագաւորութեանց հետ. հայ արքունիքը ընդունած էր շատ մը արևմտեան սովորութիւնները, ու խաչակիրներուն ազգեցութիւնը զգավիլ է թագաւորութեան կազմակերպաւմին և մասնաւորապէս օրէնքներթեան մէջ, բայց արուեստագիտական կալուածին մէջ կարծես թէ կարեռ ազգեցութիւնը մը չէ եղած, և հազիւ քանի մը գործերու մէջ կը գտնենք ուժան նկարչութեան հեռաւոր մէկ արձագանքը. հազիւ, աւելի ուշ, կը գտնենք մէկ կամու բնակիւթեր որոնք կը թուին Արևմտաւաքէն եկած ըլլալ:

Հայկական նկարչութիւնը մեզի կ'երեի ուրեմն իրեն Սրբելուտքի և Սրբելքի ճամբասն միջակէտի արուեստ մը: Գիծերը զորսի լոյս բերինք իր վրայ՝ թերես կը ցուցընեն աւելի մատացի քան ստեղծագործ արուեստ մը: Արուեստագէտներուն ինքնառապութիւնը կը մնայ ոչ այնքան նոր ձեւերու հնարողութեան որքան այն կերպին մէջ որով անոնք կը եղանակաւորեն և կը պատշաճեցնեն միջերկրականնեան արևելքի եւ իրանեան սարաւարթի ժողովուրդնեւուն հաստարակաց եղած զարդարուեստա-

կան ժողովածուն: Օժտուած՝ մէծ երեաւկայութեամբ մը և մշտարթուն քմայքով, այս յատկութիւններուն միացուցած՝ ճարտարական յոյժ զնահատիկի կարողութիւն մը, անոնք գիտցած են նկարել գործեր, ուրանց մէջ ի յայտ կուզան շատ մէծ նրբութիւն մը և ճշգրտութիւն մը, շատ վատահ զարգական հասկացողութիւն մը և երանգնեն ներու ճոխութիւն մը, որ կը թովէ նայուած քնները. ու այս յատկանիշերով իսկ այդ գործերը արժանի են զրաւելու պատույ տեղ մը Միջին Դարու երգնազարդութեան մէջ:

ԼՈՒՐԵՐ ԱՐՏԱՎԱՀՄԱՆԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒՅԵՐԻՆ

ԾԱՅՐԱԳՈՅԻՆ ԱՐԵՒԵԼՔ

Հօդին Տ. Ասովիկ Վ.ր. Մարտ 24ին Խարաբին է վերապատճառ երկամսայ խովանակն ըշանէ մը վերջ: Այցիված է Թէնիցին, ուր պատասխան է. Փէիբն, ուր այցիված է անիլիքան եփիկութարին, եւ ընտանիակարութիւն յայտնած է իր ըշանակին մէջ եղած անզիկան եփեցիներուն մէջ պատասխան կատարի. Տարեկն, ուր արարտ մը հիմ եղած է Պ. Ասավետանի, որ պացօնաւ համա մը ունի, Շամինայ, ուր երկու պատասխան է Ռուսաց եփեցին մէջ, ու պակ մը, նրկութիւնի մը եւ բարու մը կատարած են եփեցաւ մատմին իր կազմին: — Խարաբին վերապատճառ, Ապրիլ 14 թ. թէ. ին հազենինական պատասխան մատուցեր է փառ հագերոյ Ս. Հայրապետին եւ դամբանական խօսեր: Ամբողջ ճաղվարուր լոց է եղիք: Ապրիլ 27ին կրկին եւեր է նախաւական պատյի դէմի Մանղանութիւն Հայուր եւ Ծիցին խարաները, ուր դեռ չեր այցիկած, եւ ապա Զանջուն եւ Տարեկն:

ՀԱՐԱՐԱՎՈՒՅԻՆ ԱՐԱՆԱՍ

Մարտույի Առաջնօրդական Փոխանորդ Տ. Զօօն Վ.ր., Հայ եփեցաւ Կարցրեան հեռակալ, Զանջ արքի Ապրիլ 22ին այցելի է Միջան, եւ լաշրտ օրը պատարագան անիլիքան եփեցին մէջ. Տէի՞մ զարդար, նազերը Մրցարան Հայրապետին համար նոգենանցինց պատասխանագույն. Երկու անզամին ալ խարազ: Կատարած է երկու մրցարեփեն եւ պասկի ալ խարաբին մը: Ներկայ եղած է Հ. Բ. Սյուրեբան եղանական ընթանաւ ճաղվարի նիստին եւ պատույ նեղանին. այցեած է անիլիքան երեցին: Տեղոյն ազգային արժանայի պատուած են վարդապետը, եւ զնի մնացած իր պետարքի խօսերէն: Ու վերապատճառ Միջերկրականնեան եւկու օր մնացած է նիս, ի մէջ այցելած է Ս. Արուոյն բարեարարին Տրկիմ Քէօթեանի, որ շեր շահագրաւորին ցայ տան է Հայ երուսաղէմի մասին:

ՔԱՂԱԿԱՆԻՑՆԵՐԱԿԱ

Լու Աններսի Հովիր 8. Գեղամ Վ. Ի. Երկար ամբողջ ի վեր սկսած է հրատասակի ամսաշայ թիրիկ մը հշամիսածին անոնչով, կրօնարարայական յօրաւանց մը եւ ի դժուգաւորութիւններով։ Ամերիկայի համ և հայ բրդական եկվեցիքներէն առեւ սպարութիւն քած և են իրեն այսպիսի թիրիկներու հրատասակութիւնը։ աննօնդէն մասն կը իրօնարկորդ են արդիք, մատու հայութէնակ եւ խանմաւած խարագալան յօրաւանցով։ անհետայ չէ ձառայութիւնը, զա այս փարեր էլեր կը մատուցան են մորպիքան, իրեն ցոյն փիքեր, որոնք կը զալացնեն հեռատասահայ հայութէն նորույն կրօնական եւ ազգային քաջանամ պարունակութիւնը։

Ս. ՏԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Ա.ՄՍՍՕՐԵՍ. ԼՈՒՐԵՐ

Այս ամսաւան ընթացքին Ս. Ամսուոյ դիւանատան մէջ կատարութեացաւ պաշտօնի ինչ ինչ կարեսոց փոխութեաւներու։

Եկմադիր Տեսուչ Տ. Գէորգ Վրզ. Հրաժարած ըլլալով՝ սոյն պաշտօնին կոյւրեցաւ հաշուակալ Տ. Տիրայր Վրզ. իսկ ինը Գէորգ Վրզ. Նշանակութեցաւ զանձապան Ս. Աթոռոյ Տ. Մուշեղ Վրզ. ի տեղի Տ. Շատարչ Վրզ. իրեն ատենապիրի Տնօրիչ Փողովոյ. իսկ հաստար հնակ կատարած ինաւագագիրը գործերը, իսկ նախին դիւանապարի ըիմա ակործան եացութեան կարգուեցաւ հաշուակալ Ս. Աթոռոյ։

* Յունիս 1 թշ. — Յետ միջօրէի ժամը 2 ին վարդապետաց և ժառա. աշակերտաց մէջ մասը գլխաւորութեամբ Ս. Հըրշտակապետաց կեկղեցու Տեսուչ Տ. Վանակ Վրզ. ի թիմինեաց լիւ արքացան Համբարձման նախատօնակը իր պատման վայրին վրայ կատարելու համար ի հիշեցը ժամը 7-10 ատեղ ունեցաւ Հսկում ու գիւղարյին և առաւտեան ժամերգութեանց պաշտում։ Միաբանութիւնը վանը բ վերագրածաւ իշխերուան ժամը 11 ին։

* Յունիս 2 թշ. — Համբարձմ. Առաւտեան ժամը 7 ին Միաբանութիւնը ամրոցը՝ 6 ինքնաշարեներու պաշտօնական գնացքով ելաւ Համբարձման սարը, ուր յիս Հըրշտակապի արարութեան գութեան, Պատարաց մատուցուեցաւ Համբարձման շրջափակի մեր բաժնին մէջ։ Ս. Պատարացին ներկայ գոյնուեցաւ նաև Ս. Գառարիա և Հայրիկ Հայրիկ Վարդապետը, Անդրիկան նպիկութանական եկեղեցու մէջ կատարած գոհաբառան պաշտամնութիւն իսկ յետ միջօրէի ժամը 4 ին պային Բարձր Գոմիսերի ապարանքը մասնակցելու այս առթիւ կատարուած ընդունելութեան։

* Յունիս 11 թշ. — Հոգեւալստեան նախատօնակը կատարուեցաւ մեծ հանդիսաւորութեամբ Ս. Գրիգոր կեկղեցի մէջ։

* Յունիս 12 Կիր. — Հոգեւալստեան Հանդիսաւոր Ս. Պատարաց մատուցուեցաւ ի Ս. Գրիգոր, պատարացի Տ. Մկրտիչ Արքեպիսկ Ամեն. Ս. Պատարաց Հայրը, որ օրուան տօնին քրիստոնեական իմաստը բացարկեց գոհաբառած սրագութիւն։

— Երեկոյին մեծահանգէս հոգեւանդատեան պատամունք կատարուեցաւ նոյն եկեղեցին կից Ազգ, երեքմանատան մէջ։ Ներկայ էր ժողովուրդի խուռա բազմութիւն մը։

խօսելու մէր փրկութեան համար ու Ս. Հոգին դրելու որ պիտի սորմեցնէ մեզի թէ ինչպէս ուշոք է ընթանակ փրկութեան հանապարհէն։ Յորդորեց հաւատացեաները որ չեռանեան թիւսէն, ինչպէս նդիսէ չհետացաւ նդիսէն, եթք առ երկնք պիտի վիրանար։

* Յունիս 3 նոր. — Տ. Յուսիկ Վրզ. Աւտիստան Հայքա մէկնեցաւ ստունձնելու համար Հիւափայիի Պաղետանի հոգեւոր հովուութեան իր պաշտօնը։

* Ս. Լուսաւորչի եկեղեցի նորոգութիւնը որ քատական տօներէն ետք վերակուած էր յանակնեալս ընդհատուեցաւ առժամապէս, Յուրը Յարութեան Ֆանարի նորոգութեան հետ կապուած պատճառներով, կառավարական նոր հրահանգի համեմտատ։

— Հաւէպի Տ. Յովհաննէս քահ. էրթմքնեան որ քահի մը օրիէ ի միք մեր մէջ կը զանուէր արար մեկնեցաւ Հաւէպ։

* Յունիս 5 Կիր. — Բ. Նալիպազարդ. Աւանդական սովորութեան համաձայն Ս. Պատարացը սեղեց ունեցաւ Ս. Հըրշտակապետաց կեկղեցոյ մէջ. Քարուոց Տ. Սերովիկ Վրզ., որ ներկայացը ներկ ետք օրուան տօնին կապուած աւանդական պատճառներն զայն վիր առա իր հոգեւոր իմաստուն մէջ. Թէ իր տօնին հաստատամատ նպատակը ոչ այնչափ դողովարիկ աւանդութեան մը պահանձումը եղած է որչափ հզինոր կեանքի մը և հոգեւոր իրականութեանց գոյութեանը հաստատումը, թէ այս իհանեցն վիր ուրիշ կեանք մը հոյ որ մարդիկ կանանց կանկնալ կրօն.քի լոյսով միայն։

* Յունիս 9 եշ. — Պարզապետը Պարզանտէր՝ վանքին հովոցը օրական պայոյտի գացին ուր անշինութիւն մը տեղի անեցաւ ի պատի Տ. Մին Վրզ. Մանուկիսանի, որ մօս օրէն պիտի հովուական պաշտօնովը, Ամերիկա, Բրովիսին քաղաքու Եղան սրբազնի բաժականաւեր և ողջերթի եղայրական խոսքեր։

* Յունիս 9 եշ. — Մեծն Բրիտանիոյ Վեհ. ծօրք Զ. Բագաւորի ծննդիան տարիդարին տութիւն, Ս. Պատարացը Հօր կողմէ Տ. Մեսրոպ Արք. հետն ունենալով կոչ. Տ. Կիրերի Վարդապետը, Անդրիա գոյնուեցաւ Անկիրան նպիկութանական եկեղեցու մէջ կատարած գոհաբառան պաշտամնութիւն իսկ յետ միջօրէի ժամը 4 ին պային Բարձր Գոմիսերի ապարանքը մասնակցելու այս առթիւ կատարուած ընդունելութեան։

* Յունիս 11 եր. — Հոգեւալստեան նախատօնակը կատարուեցաւ մեծ հանդիսաւորութեամբ Ս. Գրիգոր կեկղեցի մէջ։

* Յունիս 12 Կիր. — Հոգեւալստեան Հանդիսաւոր Ս. Պատարաց մատուցուեցաւ ի Ս. Գրիգոր, պատարացի Տ. Մկրտիչ Արքեպիսկ Ամեն. Ս. Պատարաց Հայրը, որ օրուան տօնին քրիստոնեական իմաստը բացարկեց գոհաբառած սրագութիւն։